

ԲՈՒՆՈՐԱ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ

Անտրե Զոնթ - Սփոնզիլի իմաստասեր գրող մըն է, որ հրատարակած է մարդկային կեանքին, հոգեկան եւ իմացական աշխարհներու մասին խորհրդանոց գիրքեր. առնցքով կարելի է յիշել «Էնթիս - ժամանակը» եւ «Արդիներու իմաստութիւնը»:

Ա. Զոնթ - Սփոնզիլի պարբերական ձեւով յօդուածներ կը ստորագրէ «Փսիքոլոգի» ամսաթերթին մէջ եւ իմաստասիրական եւ հոգեբանական մօտեցումներով կ'արծարծէ հարցեր, որոնք մաս կը կազմեն մեր հոգեկան առօրեային:

Այստեղ ներկայացուած գրութիւնը կը վերաբերի ինքնասիրութեան (ոչ ժըլտական իմաստով):



Անտրե Զոնթ - Սփոնզիլի

Յատակ է, որ պէտք է ինքզինք սիրել: Այլապէս, ի՞նչպէս պիտի կարենայինք ուրախ ըլլալ: Եւ ի՞նչ իմաստ պիտի ունենար մեզմէ պահանջել (տեսէ՛ք Աստուածաշունչը), որ «սիրենք մեր ընկերք մեր անձին պէս»: Այս պատճառով է, որ երկար ժամանակ չկրցայ ընդունիլ Փասքալի ճշմարտութեան «սիրատեղի է»: Եւ ի՞նչ այս բանաձեւումը՝ «սիրատեղի է»: Եւ ի՞նչ այս բանաձեւումը ճիշդ է, որքան պէտք է ատենք մեր ընկերները, բան մը, որ բնաւ քրիստոնէական չէ:

Ինքզինք կը սիրէ, զինք մոլորեանք. կուրորէն եւ բացարձակ կերպով չեն սիրեր...:

Ինքնասիրութիւնը անքնաճանաչութիւն մըն է, ուժ է, իմաստութիւն է. ինքնասիրութիւն կը ճշմարտեմ սեփական գոյութեանը ուրախանալ եւ այլապէս երջանկութիւն չկայ:

Անձնասիրութիւնը տկարութիւն է եւ դժբախտութիւն. անհիկա անկարողութիւն է՝ ուրիշները իսկապէս սիրելու, ինչպէս որ են, եւ որովհետեւ են եւ ոչ՝ մեզի պատճառով անոնք ուրախութեան հիման վրայ:

Միտն Ուայլ, իր սովորական յստակատեսութեամբ, յաջողած է ըսել հիմնականը. «Անձնասիրութիւնը սեփական անձին անմաս սիրելը կ'ենթադրէ փոխարէնը սեփական անձը սիրել անձնասիրութեան մէջ»: Մէկը չի կրնար ըլլալ առանց միտի. չկայ ողորմութիւն՝ առանց ինքնասիրութեան եւ չկայ ինքնասիրութիւն՝ առանց ողորմութեան:

Այս բոլորը կը միանան հոգեբանական մտայնութեան խօսքերուն: Ընդունիլը, որ սովորական անհատ ենք եւ մենք գտնուածքս աշխարհին սիրելը մաս կը կազմէ մտայնութեան, եւ ոչ ոք պիտի կարենայ այլապէս սիրել ուրիշները:

Կարողութիւն ունի՞նք այդ մէկը ընելու. չեն գիտեր: Թերեւս այս ողորմած սէրը անհասանելի է մեզի համար: Սակայն արգելք չկայ, որ փորձենք անոր մօտենալ: Փասքալ ցոյց կու տայ, որ իւրաքանչիւր անհատ կը սկսի անձնասիրութեամբ. Ֆրեյդը ցոյց կու տայ, որ իւրաքանչիւր անհատ կը սկսի ինքնասիրութեան հետ: Փասքալ շատ լաւ գիտէ, որ «կայ սէր մը, որ պէտք է տածենք մենք մեզի հանդէպ».

Ինքզինք ընկերոջ մասն սիրել՝ կը ճշմարտեմ ինքզինք սիրել ունէ՞նք անձին անձն (միտն ընդունիլ ինքնասիրութեան մասին ինքնասիրութեան հետ: Փասքալ շատ լաւ գիտէ, որ «կայ սէր մը, որ պէտք է տածենք մենք մեզի հանդէպ».

Ա. Զոնթ - ՍՓՈՆԶԻԼԻ
«ՓՍԻԶՈՒՈՒԹ»

ՈՐՔԱՆՈ՛Վ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԷՔ

Այստեղ ներկայացուած իւրաքանչիւր հարցումին պատասխանեցէ՛ք դուք ձեզի ճշտ անկեղծ ըլլալով: Ի մտի ունեցէ՛ք նաեւ, որ նման թեստեր վերջին հաշուով հաճելի ժամանակ են եւ ձեր անհատականութեան մասին ամբողջական վերլուծումներ չեն կատարեր. անոնք դատումներ չեն կատարեր, այլ՝ մատնանշումներ, որոնք ձեր մտքին մէջ կրնան արթնցնել հարցադրումներ, որոնք պատասխաններուն որոնումը ձեզի կրնայ տանիլ ներքին հետաքրքրական հետազոտումներու:

1.- Ձեր ընտանիքին
ա- Միակ երեխան էիք.
բ- Անդրանիկ գաւակն էիք.
գ- Կրտսեր գաւակն էիք.

2.- Աշխատատեղիին մէջ, ճաշի ժամերուն
ա- Առանձին կը ճաշէք/ տուն կ'երթաք
բ- Բարեկամի (բարեկամուհիի) մը հետ մօտիկ ճաշարան մը կ'երթաք.
գ- Ձեր գործընկերներուն հետ միասնաբար կը ճաշէք.

3.- Երբ ինքնաշարժ կը վարէք
ա- Մարդիկ յաճախ կը բարկանան ձեզմէ
բ- Բնաւ չէք հայտնի կամ վիճիր
գ- Թաճախ չափազանց կը գայրանաք, կը պոռաք.

4.- «Նախ հա՞ւը, թե՞ հակիթը» հարցն մէջ դուք
Գալստրոտիւնը կու տաք
ա- Հակիթին
բ- Հաւուը
գ- Ոչ մէկուն

5.- Ձեր գրասեղանը ընդհանրապէս կը յիշեցնէ
ա- Գեղեցիկ, հանդարտ պարտէզ մը
բ- Լաւ դասաւորուած բանջարանոց մը
գ- Թուղթերու անտառ մը

6.- Ամէնէն շատ անձկութեան կը մատուցէք, երբ հարցեր ունիք
ա- Ձեր սիրածին հետ
բ- Ձեր ընտանեկան յարաբերութիւններուն մէջ
գ- Ձեր գործի սպարէզի յարաբերութիւններուն մէջ

7.- Ժողովներու ընթացքին դուք ընդհանրապէս այն անձն էք, որ
ա- Կրտսեակ յարմար պահէ՝ անկարելի դատեր պաշտպանելու.
բ- Կրտսեակ հանդարտեցնել կացութիւնը
գ- Եւստ կը խօսի եւ ծախսուելու արտաբերութիւններ կ'ունենայ

8.- Ձեր ատամնաբուժը ձեզ կը սպասեցնէ
ա- Քաւուրով ժամ սպասելէ ետք կը մեկնիք՝ խուսափելու համար անախորժ այս պարտականութենէն.
բ- Համբերութեամբ ձեր հերթը կը սպասէք.
գ- Աւելիք կ'սպասուիք բոլոր ներկաներուն ծանօթանալու համար:

9.- Խաչմերուկի մը վրայ ոստիկան մը ձեզ կը կանգնեցնէ սխալի մը համար. ի՞նչ կ'ըսէք.
ա- «Քու լանցանքդ է. յստակ չէր, թէ որո՞նք անցնելու նշան կու տայիր»
բ- «Իրաւունք ունիք, սխալեցայ»
գ- «Անկարողութեամբ երբեք այս սխալը...»

10.- Ձեր տնօրէնը ձեզ կը յանդիմանէ աշխատանքի մը գծով չափազանց փութկոտութեան համար. կը պատասխանէք
ա- «Դուք բացակայ էիք, ստիպուեցայ ես որոշել...»
բ- «Կարծեցի, որ ինձի տուած էիք որոշելու իրաւունք...»
գ- «Դէպքերը առիթ չտուին այլ կերպ գործելու»

11.- Ձեր կետուրը ձեզի ճաշի կը հրաւիրէ Կիրակի օրուան համար. կը խուսափէք
ա- Ցուցնուիլու պատրաստակցելով
բ- Այլ ժամադրութիւններ նշելով
գ- Թուականը յետաձգելով

12.- Ի՞նչ կը վերաբերի հեռաձայնին, չէք սիրեր
ա- Պատասխանող մեքենայի հանդիպելով
բ- Անվերջանալի խօսակցութիւններով
գ- Այն օրերը, որ ոչ ոք կը հեռաձայնէ

13.- Ըստ ձեզի, նորածնութեան աստղերը
ա- Արուեստական են
բ- Անհասանելի են
գ- Ձեզ յնարաւոր չեն

14.- Բնաւ չէք այցելած
ա- Խաղաղարար - գրօսումայրեր (Լիւսի փարք)
բ- Թատրոն
գ- Թանգարան

15.- Ամուսնացալու տրամաբանական պատճառ է՝
ա- Երբ գաւակներուն ներկայութեան
բ- Երբ բարեկամներուն ներկայութեան
գ- Երբ գործակիցներուն ներկայութեան

16.- Երբեք չէք լացած
ա- Ձեր գաւակներուն ներկայութեան
բ- Ձեր բարեկամներուն ներկայութեան
գ- Ձեր գործակիցներուն ներկայութեան

17.- Երբ քանի մը օրուան համար հանգիստ կ'ունեցէք ընդ կ'երթաք
ա- Պանդուկ
բ- Ձեր (կամ ձեր ծնողներուն) տունը
գ- Ձեր բարեկամներուն տունը:

18.- Ձեզի համար անտանցելի կացութիւն է՝
ա- Ձեր տան մէջ կիսամերկ պտտիլը
բ- Ձեր բարեկամներէն մէկունը դաւաճանութիւնը
գ- Մուկի մէջ մնալը:

19.- Ե՞րբ կը բախէք ձեր դրացիներուն դուռը
ա- Երբեք
բ- Երբ չափազանց կ'աղմկեն
գ- Երբ խոհանոցային իրի մը պէտք ունիք

20.- Երբ պատանի էիք, ձեր ծնողները կը տեսնէին իրրեւ՝
ա- Նիւթական նեցուկներ
բ- Չգացական նեցուկներ
գ- Ընկերներ

Իւրաքանչիւր «ա» պատասխանի համար հաշուեցէք 0 կէտ, «բ» պատասխանի համար՝ 1 կէտ եւ «գ» պատասխանի համար՝ 2 կէտ: Գումարեցէք ձեր կէտերը եւ ըստ ձեր հաւաքած գումարին, կարողացէք ստորեւ տրուած բացատրութիւնները:

ՕՒՆ 13 ԿԷՏ
Հագիւ «բարիլոյս» կ'ըսէք, երբ առատեան գրասենեակ մտնէք. յաճախ կը մեկնիք «ցտեսութիւն» փսփոսալով: Ձեզի հետ ժպտները եւ խնդուքները փոխանցելի չեն: Երբ մարդիկ ձեզ լաւ չեն ճանչնար, կը կարծեն, որ անտարբեր էք:

Ձեր այս կեցուածքին պատճառը կրնայ ըլլալ առանձնութեան հանդէպ ձեր ունեցած սէրը. չէք սիրեր խանգարուել ձեր աշխատանքին կամ խորհրդածութեան ընթացքին. կը նախընտրէք փակ վայրեր (ուր կրնաք ամփոփուիլ) ինչպէս նաեւ՝ առանձին գրադասներ (խաչարան, ընթերցանութիւն, փաղը եւ այլն):

Ձեզի համար 3 հոգի արդէն իսկ բազմութիւն մըն է: Ընկերներու խումբով պտոյտները ձեզի կը յիշեցնեն բանակումներ, զորս արդէն չէք սիրեր: Այս մէկը յաճախ անհանդիմանութիւն է. հաւանաբար պիտի ուզէիք աւելի հաղորդական ըլլալ, բայց կը կարծէք, որ այդ կարողութիւնը չունիք: Ձեզ չէք եւ անհանգիստ կը զգաք, երբ մարդիկ ձեր մասին ժխտական գնահատումներ կատարեն՝ դատելով պարզապէս ձեր ինքնամփոփ կեցուածքէն:

ՄԷՆ 27 ԿԷՏ
Ընկերային էք եւ յաճախ համակրելի կը նկատուիք: Անշուշտ ունիք փառ տրամադրութեան վայրկեաններ. նման պահերու կը նախընտրէք առանձնանալ: Սակայն ընդհանրապէս կը գնահատէք ձեր նմաններուն ընկերակցութիւնը: Գրեթէ ընդհանրապէս կ'ըսէք, թէ երբ պէտք է կ'ըսէք ձեր արտաբերութիւնը եւ երբ՝ ուր:

Բաւական հաղորդական էք: Երբ տեղ մը մուտք գործէք, միշտ կը ժպտիք (մանաւանդ երբ ներկաները անծանօթ են ձեզի): Կը հաւատաք, որ ժպտող հանգստութեան մթնոլորտ կը ստեղծէ:

Երբեմն յարուած կը զգաք հանրութեան մէջ, բայց արագօրէն դուք ձեզ կը վերագտնէք: Ընդհանրապէս ինքնարուեստ կեցուածքներ կ'որդեգրէք. կը սիրէք բարեկամներու հետ պտտիլ, ձեր ընտանիքի անդամներուն հետ ժամանակ անցընել...: Ձեր տան դուռը բայց է բոլորին առջեւ, թէ եւ անհանգիստ կ'ըսէք ինքնապէս ձեզ հանգստացնելու. այսուհանդերձ արագօրէն կը շրջանցէք ձեր այդ ժխտական տրամադրութիւնը: Ամէն պարագայի, չէք սիրեր առանձին ըլլալ. պէտք ունիք ձեր առօրեան բաժնելու ձեր սիրելիներուն հետ:

ՉԵՆ 40 ԿԷՏ
Այնքան ընկերային էք, որ ձեր այդ տրամադրութեան թերեւս չարաբանութիւնը կը վերածուի ձեզի համար: Դուք այն անհասանելի էք, որոնք կրնան փայլիլ յարաբերական, քաղաքական կամ յատուկական մարտերուն մէջ:

Ձեզի համար ամէնէն հաճելի վայրը բազմութիւնն է: Կը սիրէք անդադար նոր ծանօթութիւններ հաստատել եւ անոնց հետ կը վարուիք 30 տարուան բարեկամներու նման: Թաճախ պէտք կը զգաք հաճելի ըլլալու մարդոց եւ կ'անհանգստանաք, երբ ուղարկուի չգրաւէք:

Ձեր մէջ տիրող է խմբակցային գոհացումը. կարիք ունիք խումբով ապրելու, խմբակի մը անդամ ըլլալու: Զոյգի առանձին յարաբերութիւնները երբեմն ձեզ անհանգիստ կը մտնեն: Այս պատճառով ձեր տունը միշտ յեղուկ է ըլլալ ծանօթ եւ «անծանօթ» բարեկամներով: Ձեր կարելին յ գործ կը դնէք որեւէ ձեւի առանձնութենէ խուսափելու համար:

Պատրաստեց թ. Ա.

«ՆՈՒԷՆՈՒԹԵՐ» Ի ԵՐԳԻՏԱՆԿԱՐԸ

«Ինքզինքս գրաւուած կը զգամ ձեզմով, բայց կը խոստովանիմ, որ ինքզինքս նաեւ գրաւիչ կը գտնեմ»:

ԱՂԱՍԱՐԳԻՍԵԱՆ ՀԱՍՏ.


<ul style="list-style-type: none"> ❖ SONY ❖ TOSHIBA ❖ PANASONIC ❖ SHARP ❖ PHILIPS ❖ SAMSUNG ❖ PIONEER ❖ MEC 	<ul style="list-style-type: none"> ❖ GENERAL ELECTRIC ❖ WHITE WESTINGHOUSE ❖ KELVINATOR ❖ HOOVER ❖ BOSCH ❖ MOULINEX ❖ BRAUN ❖ MIELE
---	---

ՎՃԱՐՄԱՆ ԴԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ 12 ԱՍՍՈՒՄՆ ՎՐԱՅ

LISTE DE MARIAGE

Պուրճ Համուտ - Ջաղաքապետարանի հրապարակ, ՇԵՌԱԶԱՅՆՆԻ 01-241000
2րդ մուտք, Սանթրո Պլանքոյն: Կատուումը ապահովուած:

Մ Ա Ր Զ Ա Կ Ա Ն - Ա Շ Խ Ա Ր Կ



ՊԱՏԵԹՊՈԼ ԼԻՔԱՆԱՆԻ ԱՄՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ
- ԱՅՍՕՐ՝ ՄԻՉԻԱՐԱ - Հ. Մ. Ը. Մ.
- ՌԻԱՏԻ - ՍԱԺԷՍ՝ 76 - 69

Լիբանանի պապերայուրի ախոյեանութեան «վեցի մրցաշարք»ի ծիրէն ներս, Հ. Մ. Ը. Մ. այսօր կը կատարէ իր երկրորդ հանդիպումը: Մըրցակիցն է Միլիարա: Մրցումը տեղի կ'ունենայ Սանթրալի դաշտին վրայ (Թունիէ), երեկոյեան ժամը 6:00ին:

Այսօրուան մրցումին կը սպասուի, որ մեր տղաքը արձանագրեն գեղեցիկ յաղթանակ մը, իսկ մեր մը դէմ, որ յառկայէս իր դաշտին վրայ յաճախ եղած է դժուար շրջանցելի, մանաւանդ Հ. Մ. Ը. Մ. ի դէմ: Մեր մարզիկներէն կը սպասուի վճռական ներկայանալ դաշտ եւ յարատեւ պայքարիլ, այլպէս յաղթանակ չի կերտուիր:

Այսօր Անդրանիկ եւս ունի կարեւոր ճակատում մը: Անիկա կը մրցի Ռոպէրի դէմ, *Ֆայնըլ սիքսի* ծիրէն ներս: Ճակատումը տեղի կ'ունենայ ժամը 7:30ին, Ռոպէրի դաշտին վրայ:

Երեկ գիշեր, ժամը 9:45ին, Ռիատիի դաշտին վրայ (Մանարա), *Ֆայնըլ սիքսի* գծով տեղի ունեցաւ գագաթի ճակատումը՝ Ռիատիի երկու թշնամիներուն՝ Ռիատիի եւ Սաժէսի միջեւ, որ աւարտեցաւ Ռիատիի յաղթանակով՝ 76-69 արդիւնքով (Կիսախաղ՝ 33-32 ի նպաստ Սաժէսի): Ռիատի ունեցաւ շատ լաւ խաղարկութիւն եւ արժանացաւ յաղթանակին: Սաժէս եւս լաւ ելոյթ մը ունեցաւ, բայց դաշտին տեքերը եղան աւելի վճռական եւ վգայի էր անոնց պայքարի ոգին:

Ռիատիի մարզիչ Ծարիֆ Ալմի մրցումի աւարտին ըսաւ, որ գոհ է իր տղոցէ, որոնք կրցան յաջողիլ կիրարկել բոլոր ճոյնումները:

Սաժէսի մարզիչ Դասան Սարգիս ըսաւ, որ Կիրակի օրուան մրցումը՝ Անդրանիկի դէմ շատ կարեւոր պիտի ըլլայ մանաւանդ այս պարտութեանէն ետք եւ անիկա ճակատագրական նշանակութիւն պիտի ունենայ իր կազմին համար, դասաւորման իմաստով:

Ռիատի - Սաժէս այս մրցումին ներկայ էին հոծ թիւով համակիրներ, սակայն բարեբախտաբար գէթ դաշտին վրայ տեղի չունեցան միջադէպեր, ինչ որ ողջունելի երեւոյթ է անշուշտ:

ԺՈՐԺ ԲԵՆԻՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԻՆ
ՕԳՆԱԿԱՆ ՄԻՋԻՉԻՑ

Լիբանանի պապերայուրի ֆետերատիւնը կը հաղորդէ, որ Հ. Մ. Ը. Մ. ի տղոց կազմին նախկին մարզիչը՝ Ժորժ Բելլի նշանակուած է Լիբանանի տղոց ազգային խումբի մարզիչին՝ ամերիկացի Էնտրու Եանկի օգնականը:

ՎԱՂՐ Հ. Մ. Ը. Մ. - ԷՕ. ԷՆ. ՊԷ.

Միւս կողմէ, վաղը, երեկոյեան ժամը 6:00ին, Քահրապալի դաշտին վրայ, աղջկանց ախոյեանութեան դարձի նախափերջին հանդիպումին, Հ. Մ. Ը. Մ. ի աղջկանց կազմը կը մրցի ԷՕ. ԷՆ. ՊԷ. ի դէմ:

Մեր աղջիկները յարաբերաբար դիրքին այս մրցումին պէտք է հանգիստ խաղարկութիւն մը ունենան, որովհետեւ վերջին մրցումը կը մնայ ճակատագրական՝ ախոյեան Անդրանիկի դէմ:

ԼԵՎԱՍԻ ՄՐՅՈՒՄՆԵՐՈՒՆ ՇԱՐԱԹԱՎԵՐՁԻ ՅԱՅՏԱԳԻՐԸ

Շարաթավերջին, Ազգային Լեւոն եւ Սոֆիա Յակոբեան քոլէճի դաշտին վրայ կը շարունակուին Հ. Մ. Ը. Մ. ի ԼԵՎԱՍԻ պապերայուրի մրցումները, իսկ Պոլսի Համուտի Քաղաքապետարանի դաշտին վրայ տեղի կ'ունենայ ֆուտբոլի աւարտական մրցումը, Լ. եւ Ս. Յակոբեանի եւ Յովակիմեանի տղոց միջեւ, առաւօտեան ժամը 10:00ին:

Ստորեւ՝ պապերայուրի յայտագիրը

- ՇԱՐԱԹԱՎԵՐՁԻ 18 ՄԱՐՏ**
(Պապերայուր)
- Ս. Խանամիթեան - Ծամիեան - Թառազ Գ. Կիւլպէնկեան (միջակ տղաք) ժամը 1:00ին Թորոսեան - Ծամիեան - Թառազ Գ. Կիւլպէնկեան (միջակ աղջիկներ) ժամը 1:45ին Լ. եւ Ս. Յակոբեան - Եղիշէ Մանուկեան (միջակ տղաք) ժամը 2:30ին Աբգարեան - Մեարոյեան (միջակ տղաք) ժամը 3:15ին Մեարոյեան - Լ. եւ Ս. Յակոբեան (մեծ աղջիկներ) ժամը 4:00ին Հայ Աւետ. Քոլէճ - Յովակիմեան (մեծ տղաք) ժամը 5:00ին

- ԼԵՎԱՍԻ 19 ՄԱՐՏ**
(Պապերայուր)
- Ս. Խանամիթեան - Ծամիեան - Թառազ Գ. Կիւլպէնկեան (միջակ աղջիկներ) ժամը 1:00ին Թորոսեան - Ծամիեան - Թառազ Գ. Կիւլպէնկեան (միջակ տղաք) ժամը 1:45ին Մեարոյեան - Ս. Հռիփսիմեան (մեծ տղաք) ժամը 2:30ին Ճեմարան - Ս. Հռիփսիմեան (միջակ տղաք) ժամը 3:30ին Ճեմարան - Ս. Խանամիթեան (մեծ տղաք) ժամը 4:15ին

«ՉԷՄՓԻԸՆԶ ԼԻԿ» - ՌԵԱԼ ՄԱՏՐԻՏ - ՏԻՆԱՍՕ ՔԻԵՒ 2_2 - ԼԱՑԻՕ ՌՈՍԱ ՏԱՊԱԼԵՑ ՍԱՐՍԷՅԸ՝ 5_1

«ՉԷՄՓԻԸՆԶ ԼԻԿ»ի մրցաշարքին երեկ տեղի ունեցան 4 հանդիպումներ՝ Գ. եւ Գ. խմբակներուն մէջ, իսկ այսօր Ա. եւ Բ. խմբակներուն գծով կը կատարուին մնացեալ չորս ճակատումները:

Գ. խմբակին մէջ, Միւնիխի մէջ, միայն 21 հազար համակիրներու ներկայութեան, Պայէրն Միւնիխ, որ արդէն ապահոված է քառորդ աւարտականի տունը, 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց Ռոպէրի մէջ, որ ամբողջով պարագլուխի դիրքը: Մեմֆիս Շոլ եւ Փաուլօ Սերժոնի նշանակեցին գերմանական կազմին կողերը, իսկ Պիոլո Օթթօ Պրակստոն Ռոպէրի պորկի կողը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը: Ռոպէրի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

Մատրիտի մէջ, Ռեալ չկրցաւ յաղթել իր հիւրին՝ Տինասօ Քիւնի մէջ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Տակաին սպանական կազմը բախտաւոր դուրս եկաւ որ չպարտուեցաւ, որովհետեւ ուրբանացիներուն նշանակեցին յաղթանակը:

ԱՅՍՕՐՈՒՆ ՄՐՅՈՒՄՆԵՐԸ

Ա. խմբակին պարագլուխի դիրքը գրաւող Մանչեսթըր Եունայթեդսը այսօր յաջողիլ պարտութեան մատնել իր հիւրը՝ 2րդ դիրքը գրաւող Ֆիորենթինան, կ'ապահովէ քառորդ աւարտականի իր տունը: Այս մտահոգութեամբ, մարզիչ Ալեքս Ֆերրարը, անցեալ շաբաթվերջին Տերապի դէմ ախոյեանութեան մրցումին դաշտ չէր ներկայացուցած իր կարգ մը հիմնական մարզիկները, որոնցմէ՝ Եսփ Սթիւ եւ Էնտի Քոլ, որպէսզի չվիրարարուին եւ այսօր հանգիստ մրցում մը կատարեն իտալական կազմին դէմ, որ դաշտ պիտի ներկայանայ առանց միջնապահ Սանտո Քուայի (կախակալուած), անգլիական կազմը չունի կախակալուած մարզիկ:

Մրցումին նախօրեակին Հերթալի մարզիչ Տիբերիո Հոնէս կ'ըսէ, թէ այսօրուան մրցումը նուազ հետաքրքրական է, քան յառաջիկայ Շաբաթ օրուան Պունտրալիայի ճակատումը՝ պարագլուխի դիրքը գրաւող Պայէրն Միւնիխի դէմ: Անոր կազմը այժմ կը գրաւէ դասաւորման 7րդ դիրքը եւ այդքան պիտի յաջողուին յաղթանակ մը արձանագրել: Ֆիորենթինան 2-0 արդիւնքով պարտութեան մատնած էր Եունայթեդսը Իտալիոյ մէջ:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

Մրցաշարքին դուրս մնալու իր յոյսերը չկորսնցնելու համար, Վալենսիա պիտի փորձէ անպայման յաղթական վերադառնալ Պորտոյի դաշտին, որովհետեւ պարտութեան մը պարագային անիկա կրնայ մրցաշարքէն դուրս մնալ, անշուշտ եթէ Ֆիորենթինան յաղթական վերադառնայ «Օլտ Թրեֆորտ»ին:

ԱՆԵԼՔԱ ՊԱՏԺՈՒԵՅԱԻ

Ֆրանսացի յառաջապահ Նիլթոյ Անելքա 45 օր կախակալուած Ռեալ Մատրիտի պատասխանատուներուն կողմէ, մարզիկի իր անվախելի կեցողութիւնը համար: Ան կը մերժէր մասնակցիլ խումբին փորձերուն, որովհետեւ հարց ունէր մարզիչ Վիսենթէ Տել Պոսքիի հետ:

35 միլիոն տոլարի փոխարէն Արսենալէն Ռեալի փոխանցուած Անելքա Սպանիոյ մէջ միշտ այ մնաց շուրջի մէջ: Լոնտոնեան կազմին հետ ան փառաւորապէս կը փայլէր, սակայն հոն եւս հարց ունեցաւ Ֆրանսացի մարզիչ Արսեն Վենկէրի հետ, որ գտնէր ամբողջովին անտեսեց եւ նախընտրեց անոր մեկնումը:

Անելքա Ֆրանսայի մէջ արդէն այդքան այ սիրուած անձ մը չէր (թէեւ տաղանդաւոր ֆուտբոլիստ է) եւ Անելքայի մէջ չկրցաւ «սորազրեց» իր այդ սպին, իսկ Սպանիոյ մէջ հարցը աւելի բարդացաւ:

Գլխաւոր հարցումը այժմ կը մնայ յայն, թէ ինչ պիտի ըլլայ Անելքայի ապագան, մանաւանդ որ ան տակաւին շատ երիտասարդ է (20 տարեկան):

ԱՆՏԱՅԻՐ՝ ՊՐԱԶԻԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄ ՇՐԱԽԻՐՈՒԵՅԱԻ

Պրակիլի ազգային խումբին մարզիչը՝ Լուքսեմպուրկո 2002ի Մոնտիալի պտուղի մրցաշարքի նախօրեակին իր կազմին մէջ կատարեց փոփոխութիւններ: 28 Մարտին կայանալիք Քոլումպիոյ դէմ մրցումին համար, Լուքսեմպուրկո խումբը հրապարակեց Ա. Էս. Բոնմայի 34 տարեկան վերջեան Ալտայիլը, մինչ նկատի չառաւ Ռոմարիոն եւ Էտուուսոն: Ինչ կը վերաբերի Ռոմարիոյ, ան Քոլումպիոյ դէմ ճակատումին բացակայ պիտի ըլլայ, որովհետեւ տակաւին վիրարու է: Ան Ինթեր Միլանին եւս բացակայ է վերջին շրջանին:

Ստորեւ՝ Պրակիլի «նոր» կազմը. - Մարքոս Տիտա (բերապահներ), Քաֆու, Ալտայիլ, Էվանիլսոն, Աթիլոն, Ռոպերթո Քարլոս, Ռոք Տունիոն (խտասպահներ), Էլեքսոն, Չէ, Ռոպերթո, Վամփեթա, Տունիսի, Ալեքս, Ռիվալտո (միջնապահներ), Էլպէր, Փարտէլ, Ռոմարիոս (յառաջապահներ):

ԿԻԼԻԹ ՄՏԱԴԻՐ ԶԷ ՄԱՐԶԻՉ ԸԼԼԱԼՈՒ

Հոյանտացի աստղ Ռուտ Կուլիթ յայտարարեց, որ մարզիչի ասպարէզին վերադառնալու ծրագիր չունի ինչու եւ այդ իմաստով չըջան ընտր տարածաշրջանները անհիմն են Կուլիթ, որ Նիւֆայրի մարզիչն էր, անցեալ Օգոստոսին հրաժարած էր ոչ միայն խումբին, այլեւ՝ ֆուտբոլի աշխարհէն:

Կուլիթ, որ բացառիկ ֆուտբոլիստ մըն էր եւ մեծ համբաւ չունեցաւ յառկապէս ազգային խումբին շապիկով, նոյն բարձրութիւնը չունեցաւ իրեն մարզիչ եւ մնաց շուրջի մէջ: Ան այժմ կը գրադիր բանաւոր մասնուրով եւ հոյանտական պատկերասփիւռի կայանի մը ֆուտբոլի մեկնարանն է:

ՍՈՒՆԷՍ ՊԼԷՔՊԵՐՆԻ ՄԱՐԶԻՉ

Լիլլի փոփոյի եւ Պեճիքի մարզի նախկին մարզիչ Կրէիէ Սունէս երեկ նշանակուեցաւ Պլեքպըրնի մարզիչ, յայտնեցին Ա. դասակարգին յապահանող անգլիական ակումբին յապասխանաբար: Նախաձեռն անոր, որ ան մինչեւ 2003 յայտնակազմութիւն մը ստորագրեց իր նոր ակումբին հետ, սակայն իբրեւ օգնական յիպի ունենայ նաեւ Թոնի Փարքը, որ նախքան Սունէսի մարզիչ նշանակուելը սպաննեց իր տաղ մարզիչի յաջողութիւնը: 1995ին Անգլիոյ ախոյեան հանդիսացած Պլեքպըրն, այժմ մաս կը կազմէ Ա. դասակարգին եւ ախոյեանութեան մրցումներուն պայքան ալ փայլուն արդիւնքներ չ'արձանագրեց իր կը գրաւէ դասաւորման 11րդ դիրքը եւ գրեթէ յոյս չունի *փէյթօֆ* մրցումներուն մասնակցելու ու բարձրագոյն դասակարգ բարձրանալու:

Պլեքպըրն անցեալ շաբաթվերջին իր դաշտին վրայ 1 - 0 արդիւնքով յարապոյսին մը կրեց Քրոյէն (18րդ), կրելով այս եղանակի իր 11րդ յարապոյսինը:

Պլեքպըրնի սեփականաբէր միլիոնաւոր ձէք Ռոքըր Սունէսի նշանակումէն ետք յայտնեց, թէ կը հաստատուի, որ անոր ներկայութեան խումբը յիպի յաջողի վերադառնալ երբեմնի փառքի օրերը: Իսկ Փարքի անդրադառնալու ան ըսաւ, թէ կրնայ լատաղէս արդարացնել օգնական մարզիչի յաջողութիւնը փոխարինել (բացի անցեալ եղանակէն): Հինգ եղանակ օգնական մարզիչի յաջողութիւնը սպաննելի էր, ան անցեալ յայտնեցին փոխարինեց Պրայքն Քիպը: Կրէիէ Սունէս մարզիչ եղած է նաեւ Թորի մոյլի, Սաուրիէմբըրնի, Կալարատարայի եւ Ռէյնիւրրի:

Ա. ԽՄԲԱԿ

Պարսելոնա	-	Չեքքա Պերլին
Փորթո	-	Սփարթա Փրակա

Բ. ԽՄԲԱԿ

Մանչ. Եունայթեդս	-	Ֆիորենթինա
Պորտո	-	Վալենսիա

